



# ԹԱՐՅԱԿԻ Պ

Հ. ՏԱՐԻ. ԹԻՒ 8.

1850

ԱՎՐԻԼԻ 15.

## ԲԱՐՈՑԱԿԱՆ

ՆԿԱՐԱԳԻՐ

Կախաղացարեալ ճարդ :

Կախաղացարություն կ'ըսուի մարդուս իր տեսածէն ու զիտցածէն դուրս բան չուզելը : Կախաղացարեալ մարդը ալ աղեկ կու տայ ինք իր սահմանը՝ իրեն նախապաշարմնաքը առաջ տանելու ատենը . Ես ասանկ գիտեմ, կ'ըսէ, ես հօրմէս ասանկ տեսեր եմ, ես խելացի մարդիկներէ ասանկ սորվեր եմ, այսչափ մարդիկ ինչուան հիմա ասանկ մտածեր՝ ասանկ ըրեր են, հիմա մենք անոնցմէ աղեկ պիտի մտածենք . փորձուած ճամբան երթալը ապահով է : Ենա նախապաշարման սահմանը, անանկ որ՝ փիլսոփայ մը ասկէց աղեկ չի կրնար ստորագրել նախապաշարմնաքին ինչ ըլլալը :

Կախաղացարեալ մարդուն աչքին

վրայ կապ մը կայ, չի թողուր որ բանին պարագաները տեսնէ ու ընտրէ որ բանին մէջ հինին հետևելու է, որ բանին մէջ նորին : Ու որ իր խելքին հետևած ըլլային ամենքը, ասօրուան օրս ոտուրնիս բոպիկ պիտի քալէինք, ոչխըրի մորթ պիտի հագնէինք, տներնիս խոտէ շինած պիտի ըլլար, դանակնիս քարէ փայտէ, թղթերնիս տերևնէ, գրերնիս ամէն արարածներու պատկերներով նկարած, ծոցերնիս ջրէ կամ աւազէ ժամացոյց պիտի կրէինք, ճրագ մը վառելու համար կամ փայտ փայտի քսէինք պիտի, կամ քարը ու պողպատը մէկմէկ կու զարնելով՝ մատերնիս վիրաւորելով սենեկնիս ծծումք հոտեցընելով՝ փշելով՝ հազիւ պիտի կրնայինք վառել :

սոնցմէ կ'երեայ թնչ ծուռ կամոն ըլլա-  
լը՝ որ մարդիր տեսածը ու գիտցածը չպի-  
տի փոխէ . բայց եկուր աս բանը հասկը-  
ցուր նախապաշարեալ մարդու մը . քեզի  
քարող մը կը սկսի տալ երիտասարդա-  
կան անխոհեմ փոփոխասիրութեանը  
վրայ : Ասանկով աշխարհքս աւրեցաւ,  
կ'ըսէ . մեր առջինները առանց մոածե-  
լու չէին երթար առագաստաւոր նաւով,  
ահա կաթսան կը ճաթի , շոգենաւը կը  
բուռնիի , անխւը կը կոտրի , այսչափ հո-  
գի կը կորսուին : Ո՞եր նախնիքը առանց  
խելքի չէին ըներ որ իրենց լեզուէն  
դուրս ուրիշ լեզու չէին սորվեր . ահա  
հիմակուան տղաքը լեզուներ սորվելով՝  
անշահ գրքեր կը կարդան ու կ'աւ-  
րուին : Ո՞եր հայրերը անխելք չէին որ  
աղջիկ զաւկըներու կարդալ գրել չէին  
սորվեցըներ . ահա հիմակուան աղջիկ-  
ները կարդալու գրելու պատճառաւ  
բանի գործքի չեն գար , ու պէտք չե-  
ղած նամակներ կը գրեն : Փիլիսոփայու-  
թեան առաջ երթալուն օգուտներն ալ  
տեսանք , անհաւատութիւնն է եղեր .  
մեր հայրերը հին փիլիսոփայութիւն  
գիտէին , անոր համար բարի քրիստո-  
նեաներ էին : Ծղաս ջերմէն մեռաւ քի-  
նինոյին նորելուք հատաղեղները առ-  
նելով . թէ որ քինայի փոշին առած ըլ-  
լար՝ չէր մեռներ : Որ նոյն բանը ըսել  
է՝ ինչ որ հին ատենի տգէտ ու տօմար  
չունեցող ազգերը կ'ըսէին , լուսինը խա-  
ւարեցաւ՝ անոր համար յաղթուեցանք  
կամ ժանտախտ եղաւ . կամ թէ ինչ-  
պէս մեր ատենի ռամիկը կ'ըսէ , գիսա-  
ւոր աստղ երևցաւ՝ մեծ մեծ փորձանք-  
ներ պատահին պիտի :

Կամակոր մարդուն ալ խօսք հասկը-  
ցընելը դժար է , բայց շատ անգամ կըր-  
նաս հասկըցընել . իսկ նախապաշա-  
րեալ մարդուն գրեթէ անհնարին է :  
Ո՞իտքը կը դնէ որ զու կասկածաւոր  
մարդ ես , կ'ուզես մոմեղիր վառէ առ-  
ջին , քեզ մութ կը տեսնէ . ամէն խօսքդ  
ծուռ կ'առնէ , բարիք կ'ընես՝ թշնա-  
մութիւն կը կարծէ : Ո՞է որ քիչ մը  
գիտուն մարդ ալ է , աւելի գէշ . ինչու  
որ չէ թէ միայն սխալին վրայ նախա-

պաշարուած է , հապա նաև սխալանա-  
ցը պատճառներուն վրայ : Ո՞է որ կըր-  
նաս հին բնաբանութեան հետեւող  
փիլիսոփայի մը միտքը խոթէ որ արեւ  
կեցած է՝ երկիրս կը քալէ . կը դառնայ  
աստուածաշունչէն ալ քեզի վկայու-  
թիւն կը բերէ որ “ Այրկիրս յաւիտեան  
կայ .. . թէ որ արեւը չէր գալեր նէ ,  
ինչպէս Հեսու կեցուց զինքը՝ կ'ըսէ :  
Ասանկի մը վարպետորդիին մէկը աղէկ  
պատախանեց , որ իրաւ առաջուց կը  
քալէր արեւը , բայց Հեսուին կեցու-  
ցած ատենէն 'ի վեր է որ անշարժ կե-  
ցած է . ու ասանկով լրեցուց :

Ո՞արդուս միտքը իր գիտցածին վրայ  
այնպէս կը նախապաշարուի , ինչպէս  
ազքը իր ստէպ տեսածին . գնա վայրե-  
նիներուն հասկըցուր որ երեսնին ճա-  
կատնին գոյն զգոյն ներկելը , քթերնէն  
վար օղ կախելը տգեղ բան է . իրենց  
ազքին անանկ գեղեցիկ կ'երենայ իրենց  
սովորութիւնը , ինչպէս մեր ազքին՝  
ականջի օղերը . անանկ որ գրեթէ մար-  
դուս ազուրներուն վարժութիւնն է իր  
կանոնը հաւնելու ու չի հաւնելու տե-  
սած բանները : Ասանկ ալ միտքը իր սո-  
վորական մոածածը ու լսածը ամենէն  
աղէկը կը կարծէ . գեղացին վարժեր է  
մէկ գոյլով ջուր քաշելու ջրհորէն . դիր  
ճախարակին մէկալ դին ուրիշ դոյլ մըն  
ալ չուանին մէկալ ծայրը , որչափ աւելի  
կը դիւրացընեն ջուր քաշելը՝ երկու դոյ-  
լը մէկմէկու ծանրութիւնը քիցընե-  
լով . բայց գեղացին իր սորվածը աւելի  
դիւրին կը կարծէ , փորձն ալ չի բաւեր  
իր նախապաշարմունքը յաղէնելու . աս  
դոյլերը մէկմէկու արգելք ԱՌԱՎԱՆ ը-  
սելով՝ կը հանէ կը ձգէ դոյլն մէկը ,  
ու մէկալովը կրկին կ'աշխատի ջուր քա-  
շելու :

Կախապաշարմունքին թնչպէս մար-  
դուս միտքը կուրացընելը՝ ուրիշ ապա-  
ցուցի կարօտ չէ , բաւական է : որ մոա-  
ծենք թէ սուրբ հաւատքէն բուրս ծր-  
նած նաև բնութիւննին ու բարոյական  
նին աղէկ եղող մարդիկներ էն՝ քանի  
հոգի կ'ըլլան որ իրենց նախապաշարեալ  
մոլորութիւնը մէկդի ձգեն , ու սուրբ

Հաւատքին ասանկ յայտնի ճշմարտութիւնը ճանչնան : Ի՞սկէց կրնանք մակարերել ուզիշ նախապաշարմունքներու ալուժը, և հետեցընել՝ որ գրեթէ միշտ ասկէց առաջ կուգան վէճ, կոփու, իրարու խելքին չհաւնիլ, թշնամութիւն, ու ամէն տեսակ վնասներ : Դուռ կարծիքով նախապաշարուածը, կարծես թէ անոր հետ կապուած է, չկրնար թողուլ կարծիքը . կ'իմանայ գիմայինին խօսքին ուժը, չի կրնար պատասխան տալ . բայց իրեն ինչուան ան ատենը ծուռ կարծիքին մէջը մնացած ըլլալը՝ իր աշքին աւելի զօրաւոր պատճառ կ'երենայ . Ես աղէկ քններ եմ, կ'ըսէ . այսչափ տարուընէ ՚ի վեր մնածած բանս՝ վայրապար երկու խօսքով չեմ փոխեր . և թէ որ հիմայ միտքս պատասխան մը չիգար, բայց հարկաւ անոր պատասխանը պիտի ըլլայ . վերջապէս ես ասանկ գիտեմ, անանկ փոփիխամիտ մարդիկներէն չեմ՝ որ հողմոցոյց դրօշակի պէս շուտ մը ամէն զին դառնամ : Իսել է որ իրեն պարծանք կը սեպէ, գիտցածը չփոխելու համար՝ ծուռ կարծեացը մէջ մնալ . ասով կը հաւասարի իրենց կարծեացը վրայ յամառ եղող մարդկանց . ու փոփիխամիտ ըլլալու վախէն՝ կ'ըլլայ կամակոր . անոր համար առակ է թէ իմաստնոյ է փոխել զկարծիս :

\*

Արուեսաը գիտութեան գործնական վախճանի մը մերձեցումն է . թէ որ գիտութիւնը միայն շատ անգամ կրկնուած գործի մը վրայ հաստատուած է, այն ատեն արուեսաը ընդուական է . բայց թէ որ բանաւոր և ընդհանուր սկզբունքներէ առաջ նորդեալ գործի մը վրայ հաստատուած է նէ, այն ատեն արուեսոք աւելի աղնուական կերպարանք մը կ'առնու, և գիտեական արուեսոք կ'ըլլայ : Մարդկային աղդին՝ ի բարբարոսութենէ տու քաղաքական կեանս յառաջադիմութեան մէջ հարկաւորապէս արուեստները քան զգիտութիւնները կը կտնին . վասն զի ամենացած հաճոյից առպարեզը պէտք է կորել անցնել որ անոնց անբաւականութիւնն իմացուի՝ յառաջ քան մասւորական հաջոյց անոնց տեղը բւնելլ:

ՀԵՐԵՎԱՆ.

## ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

## ԲԱՆԱՍԵՂԾՈՒԹԻՒՆ

Վ. Կ. Պ.

Յառաւ կայ մասունք ՚ի Մահման խոնէ :

ԵՐԳ ԱՐԱՋԻՆ

Ա. Վ. Կ. Պ հրաշալիս և գիւցազանց արարուածն Փառաց աւուրց յարուցանեն յուշ՝ ՚ի միտս Մարդածաւալ կարկաչք ալեւաց, ով առուակ,

Որ ՚ի պարարտ խապահանայ դաշտավայրս Օձապարտյա առնուած թաւալ յորձանուած,

Եւ ՚ի ծովուն ՚ի ծոց վարես զյորդութիւն .

Ո՞չ, քեզ հանգոյն փառք դիւցաղանց ՚ի խաւար

Համայնակուլ մոռացութեան սուզան վիհ,

Ոչ ևս որդիք յառնեն քաջացն յարենէ

Անուան նոցին անզըրաւականս կանգնել փառու : —

Կըսեմասառուեր ըզգագամթուն նըշմարեմ

Ծածկեալ ՚ի թաւ կաղամախեաց հինաւուրց,

Ուստի երգեմն յապիկար ափս մանկութեան

Ցաւուրն՝ որ փառս այնչափ յաւել մեզ և սուգ

Ելցի մարտին ակնունէի անձկաւէտ :

Առ սոտրոտովն՝ ահեղ կայ գաշտն ընդարձակ

Ուր Աղուանից մահ տեղային փաղանգաց .

Գետնաբարը վէմք և եթ երկու հողամած .

Արդ պանդըխանի կարդան քարող զանցելոց .

Ըիրիմք հիգոյն են կըւարդայ ու ամուսնոյն .

Է՞՞ ոչ և իմ գողով ՚ի ափս արութեան

Է՞՞ ընդ նոսին ոչ գիմեցի ՚ի գուպար,

Եւ իմանուն անմահ կայր զոյդ նոցին յերդ . —

Ո՞չ հեղ առուակ, թաւալեցան տիք քո

Եւ գունդագունդ եկին ըզկնի ջուրց հեղեղք .

Անցին մեր քաջք, միթէ գարձին փառք նոցա .

Արդ երգեալ, քնար, զարարս և զմահ գիւցազանց

Եւ զօրն որ փառս այնչափ յաւել մեզ և սուգ : —

Բ. Ա. և սարստի պատէ զպարիսոլը ֆուզայ . Ոչ ոք լըքեալ գայ ըլւառացն ՚ի թիկունս ,

Եւ անօրէնն զիւսէյինի գաւ յեափն

Գալզթակսնացն անդ հայկաղնեայց գրէ զկորուաս,

Գուպարայազզի վաշտը ծածանին Մահմուաց

Ի մերձակայ մարգագետինս և ՚ի գաշա .

Մահ ահարկու խալայ զնորին զառաջեաւ .

Եւ յաղթութիւնը ըզքայլ ոսիցն համբուրէ .

Ամէն ուրեք սարսուռ ածէ և հրդէ :

Եւ հիմն ՚ի վեր տապաստ յերկիր կործանմունս .

Զանզու սպ քաղաքս և հիւզու թողեալ կոյտ փոշւոյ .

Համայն նրմին կայ խոնարհեալ տռացի :

Եւ որ մընայր ֆուղայեցոց տղիսուր բաղդ :

Զաւագութեալն ովզոյն կոչէ ՚ի խորհուրդ .

Խշանհապեան ում յանձնն էր խոնմ քաղաքին .

Էր ՚նա առուրը ՚ւ իմաստութեամբ ծերացեալ

Ակոսաբեկ ճակատն և գէմք յարգելի

Պատուիրէին հանուրց պատկառ կալ ինքեան .

Փոխան արեան որ նըւաղեալ էր յամաց

Ակը հայրենի յորդ ընթանայր յերակունս .